

Նըշխար ոգւոյս լուծցի համակ :
 Անցք ըստուերի են փայլք փառաց ,
 Որով այս կեանքս իմ պակասեաց ,
 Իւ վայելել էր ինձ արժան .
 Խընդրենս զի նմա ես զոհիցեմ
 Չայս հուակ իմ շունչ կենացս այժմէն .
 Կամիմ ես կեալ ի սիրել զայն :

ԼԱՄԱՐԻՒՆ

Թարգմ. Հ . Ս . Կայսերեան

Առանց կրակի այրած մը :

Իտալիոյ Չեզենա քաղաքը Գոռնե-
 լիա անուամբ տիկին մը ինչուան 62
 տարուան հասեր էր առանց մէկ պզտի
 հիւանդութիւն մ'ալ ունենալու : Ասկէ
 քիչ առաջ իրիկուն մը իրեն սովորու-
 թեանը հակառակ՝ ընթրեաց ատեն
 թմրած կերպով մը նստեր էր : Վերջը
 պառկելու համար սենեակը քաշուե-
 ցաւ , ու երեք ժամ իր աղախնոյն հետ
 խօսելով ու աղօթք ընելով անցընելէն
 ետքը պառկեցաւ , ու զուռն ալ գո-
 ցուեցաւ : Երկրորդ օրը՝ աղախինը տես-
 նելով որ տիկինը չեղար ըստ սովորու-
 թեանը , վեր ելաւ ու կանչեց , բայց պա-
 տասխան չառաւ : Վախելով որ չըլլայ
 թէ ցաւալի դիպուած մը հանդիպած
 ըլլայ , զուռը բացաւ և իր տիկնոջը մար-
 մինը անկարծելի աղետալի վիճակի
 մէջ տեսաւ :

Անկողնէն մէզը մը հեռաւորու-
 թեամբ մտաբոյ կոյտ մը կար , որուն
 մէջ կը տեսնուէր երկու ամբողջ սը-
 րունք , ոտքէն սկսեալ մինչև ծնկուը-
 ները , թեերն և գլխոյն գանկն :

Բոլոր մնացած մասերն մոխիր դար-
 ձեր էին . և այս մասնաւոր յատկու-
 թիւնս ալ ունէին , որ զպշելով մատին
 վրայ ժանտահոտ ու պարարտ թացու-
 թիւն մը կը թողուին : Դիտեցին նաև
 որ սենեկին օդն ալ տեսակ մը նորր
 մուրով խառնուած էր :

Յայտնի է որ Գոռնելիա տիկինն
 ներքին և անտեսանելի կրակով մը ըս-
 պառած էր : Պիանքի անուամբ իտա-
 լացի բժիշկ մը , որ այս դիպուածիս վրայ
 տեսոր մ'ալ հանեց , կը կարծէ որ այս
 կրակս առաջ իր կուրծքին մէջ սկսեր
 է բռնկելու , և քնանալուն միջոց բոլոր
 մարմնոյն վրայ տարածուեր է . և տիկի-
 նը զգալով այս սաստիկ ազդեցու-
 թիւնս , անշուշտ օգ առնելու համար
 ելեր էր , թերևս պատուհան մ'ալ բա-
 նալու . բայց իջնալու միջոց՝ հանդիպեր
 էր այս սարսափելի դիպուածս : Սկի-
 պիտն Մաֆֆէի մարզիզն , որ նոյնպէս
 այս դիպուածիս վրայ գրեց , կ'ըսէ որ
 այս տիկինս սովորութիւն ունէր գինիի
 ոգւով խառնած քափուրով մարմինը
 շփելու , և կը կարծէ թէ այս դեղս է ե-
 ղած կարգէ դուրս դիպուածիս մէկ
 պատճառը :

Վագրի որս 'ի Գոչիւնչիւն :

Շատ Գոչիւնչիւնացի իրենց ապրուստ-
 նին մինակ վագր որսալով կը ճարեն . և
 որս ընելու կերպերնին շատ նորակերպ
 է : Երկու ընկեր ճամբայ կ'ելլան ու չորս
 դի քննելով կը պրտըտին՝ ուր որ կար-
 ծեն որս գտնել : Իրենց մեծ գոնկէն
 հրաման ունին՝ որ ուր տեղ յարմար սե-
 պեն՝ կարենան տնակ մը շինել . բայց այս
 տնակս օդուն մէջ է , չորս հնդիկ եղեգ-
 ներու վրայ հաստատուած , որոնց եր-
 կայնութիւնն տասն և հինգէն մինչև
 ցքսան ոտնաչափ կը հասնի . անկէ կը
 դիտեն իրենց որսը : Որոգայթնին ուրիշ
 բան չէ , բայց եթէ ծառերու լայն լայն
 տերեւներ և կամ մեծ թերթեր թղթե-
 րու , որոնց մէկ երեսը տեսակ մը կըպ-
 շուն նիւթով աղէկ մը կը ծեփեն , որ
 շատ կը նմանի ոստղի , և մէջը կը խառ-
 նեն տեսակ մը բուսական թոյն , որ այն-
 պէս արագ կ'ազդէ , որ թէ մէկ մանր
 մասն անգամ կենդանւոյն աչքին հանդի-
 պելու ըլլայ , վայրկենի մէջ կ'ապականէ
 լուսոյն գործարանը : Այս նիւթով պատ-

բաստած տերևները կը ցանեն վագրին անցներու ճամբաներուն վրայ, որոնցմէ եթէ մէկն մէկ տեղին կաշելու ըլլայ՝ ալ բանը լմննցած է: Վասն զի վագրն երբոր կ'իմանայ որ ոտքին բան մը կը պաւ՝ կը ջանայ շուտ մը հանելու, բայց ջանալու ատեն չորս կողմէն ուրիշներ ալ կը կաշին. վագրն մէկ մը մէկը, մէկ մ'ալ մէկալը հանելու համար աշխատելու միջոց, հատ մը թընչին կը փաթթուի, և ոմանք ալ գլխուն կը հանդիպին: Այն ատեն վագրը գետին կ'ընկնի և կը սկսի տապալըտըկիլ կատաղութեամբ, մինչև որ մարմնոյն չորս կողմը կաշին այն ուտողով ծեփած տերևներն. և այսպէս ցնցուելու և տապալըտըկելու միջոց՝ վերջապէս աչքին կը հանդիպի, որ նոյն վայրկենին կը կուրնայ. այս որ կ'ըլլայ, վագրը կը սկսի ահաւոր կերպով մռնչել. այս ձայնէս որսորդներն իմանալով եղածը՝ վրայ կը հասնին. ու մորթը կը հանեն կ'առնուն, և մարմինը հոն տեղ կը թողուն, որ ուրիշ վագրերու կեր ըլլայ ու նորէն առջի տերևներէն ցանելով տեղերնին կը քաշուին:

Ն Ո Ր Ա Տ Ի Պ Մ Ա Տ Ե Ա Ն

Ճ Ա Շ Ա Կ

ՀԵՆՆԵՆ ԵՒ ԼԱՏԻՆ ՃԱՐՏԱՐԹՈՍՈՒԹԵԱՆ
 ԹԱՐԳՄԱՆԵԱՑ Ի ԲՆԱԳՐԱՑ
 Հ. ԱՐՄԵՆ Կ. ԲԱԳՐԱՏՈՒՆԻ ՄԻԹՔԱՐԵԱՆՑ

Այս անուամբ Ս. Ղազարու մամուլներէն ելած նոր հատորին մէջ կը բովանդակին Եսքինեսի ճառն ընդդէմ կտեսիփոնի, և Գիմոսթենի ճառ յաղագս պսակին. իսկ 'ի Կիկերոնէ՝ ճառ վասն Ս. Լիկիսիոսի Արքիայ քերթոյի, ճառ վասն Կ. Լիզարիոսի, ճառ վասն արքային Գիտուարայ, և ճառ երկրորդ փիլիպպեան ընդդէմ Մարկոսի Անտոնիոսի:

Աշխարհաբարոզ է երկու յոյն ճարտարաստաց գատը. Եսքինէս կ'ամբաստանէ զկտեսիփոն ոսկի պսակ շնորհել տալուն համար Գիմոսթենի, յառաջ քան զիշխանին համար տալն իր գործակալութեանը, և պսակելոյն առաքինութիւնքն ու բարերարութիւնքը կը ջանայ սուտ հանել: Գիմոսթենէս հակառակորդին ամբաստա-

նութեանցն մի առ մի հզօր պատասխաններ տալով, հրաշալի ճարտասանութեամբը կ'արդարանայ ատենին առջև: Յառաջ քան զԳիմոսթեն կարգալու, անյաղթելի կը թուին Եսքինեսի փաստերն ու ամբաստանութիւնքը. իսկ երբոր նատեան կ'ելլէ, կ'արդարանայ հայ թարգմանչին խօսքը, թէ « ԶԳիմոսթենէս՝ հին և նոր դարը կոչեցին իշխան ճարտարխօսութեան, հեղեղ յափշտակիչ, որոտընդոստ փայլակն կայծակնատարափ, գեր 'ի վերոյ քան զամենայն հիացուումն զարմանալեաց »:

Կիկերոն հռովմէական ախորժակին փափկութեան ժամանակին կնիքը կը կրէ յինրեան. վայելչաբան, ողորկ, արուեստը հանճարի թուլցիցն հետ կը զուգաւորէ. բայց հայրենեաց վտանգաց մէջ իր ճարտասանութիւնն ալ ոգելից, բուռն և բորբոքեալ հանդիսացաւ: Առաջին ճառովն Արքիաս յոյն քերթողին Հոռմայ քաղաքակցութիւնը կը պաշտպանէ. երկրորդով՝ Լիզարիոսի դարձը կ'ընդունի Կեսարու գթութենէն. երրորդով՝ Կաստովրի ամբաստանութիւնքը կը ջրէ, որ կը զբարարաւէր զԳիտուար թագաւորն իբրև թէ ուզած ըլլար սպաննել զԿեսար՝ իր տուն մէջ: Իսկ չորրորդին մէջ, զոր գրով միայն հրատարակած է և ոչ թէ բերնով խօսած, կը պատասխանէ Անտոնիոսի ամբաստանութեանցն, և փոխանակ՝ ինքն կը նկարագրէ կենդանի գրչով զԱնտոնիոս և անոր անզգամութիւնները. հրաշալի ճառ է վաթսնամեայ ծերունւոյն հայրենասէր և ազատասէր սրաէն բխած, որ Անտոնիոսի մարդասպան սուրն իր վրայ չողացած կը տեսնէր:

Այսպիսի ընտիր ճառից հաւաքում մը՝ շատ օգտակար կրնայ ըլլալ ազգային վարժարանաց ճարտասանութեան աշակերտներուն, որ ճարտարխօսութեան ամենայն գեղեցկութեանցն հետ կը գտնեն 'ի նոսա ազգային պերճ լեզուն հին ժամանակաց և վսեմ՝ հեղինակներուն յարմար, ամենայն բացատրութիւնքն բնիկ հայեցի, բանից հիւսուածքը կտրուկ և լի ուժով, արագ և ընթացող՝ ուր բնագրաց իմաստները կը թռչին, հանդարտ և ծանր՝ ուր ճարտասանութիւնը կը մեղմանայ, կրակ ցատքեցընող՝ ուր բարկութեամբ կը բորբոքին ատենաբանից լեզուք: Բազմարդիւն հեղինակն առաջին անգամ օրինակ կու տայ արձակ թարգմանութեան. ճշմարտութեան համար հարկ է խոստովանիլ որ աննման է և յայսմ՝ որպէս 'ի քերդողականին:

ՎԵՆԵՏԻԿ Ի ՏՊԱՐԱՆԻ ՍՐԲՈՅՆ ՂԱԶԱՐՈՒ